

ՀԱՅԵԼԻ ՍԵՐ

Ամէն անգամ որ կը ցոլան
Հայլիին մէջ աչքերս իրար,
Ես անծանօթ իմ փոփոխման
Ետ կը սարտնում սարսափահար:

Ունէի՞ ես այսքան բարդուած՝
Ճակտիս վըրան՝ թուխ ամրոպներ.
Ինչո՞ւ սըրտիս տըրոփն յանկարծ
Կ'եղանակէ մոռցուած երգեր:

Ազօտ յուշեր միշտ կը փնտոեմ
Գարուններէն իմ մանկութեան,
Ու կը խաբուիմ թէ միշտ նոյնն եմ
Մինչ կը փոխուիմ ամէն վայրկիան:

Կարծես երբեմն երկու կ'ըլլամ
Ես ինքս երազ և գոյութիւն.
Կը խորանամ, կը նոյնանամ.
Կեանքն է կեանքին լոկ կրկնութիւն:

Կու լամ որ կեանքն այսպէս կ'անցնի
Եւ կը համրեմ զալիք օրերն.
Ի՞նչ խորհուրդ է այնքան զաղոնի
Որ թէ կ'ուզեմ, թէ չեմ ուզեր:

Հարցուցի շատ անցորդներու,
Լերանց անշարժ, ծովերու կոծ,
Բայց չունէին անոնք լեզու
Հորիզոններ բանալու գոց:

Կանգնած եմ արդ ես ինծի դէմ
Գորշ ալլիքներ դէմքիս վըրայ.
Հազիւ երեք զիս կը յիշեմ
Եւ ուղիներն ուսկից անցայ:

Ոչ հետք ունիմ, ոչ պատմութիւն,
Կարծես թէ ծովս եմ ակօսած.
Կուրծքը տըւած ալիքներուն
Շուտ անցնելու անդին դիմաց:

Մէկն հեռուէն զիս կը կանչէ
Սըրտիս զարկին հետ մըտերիմ.
Արդէն վաղուց ինձ անոթ է
Խանձարուրքէս մինչեւ շիրիմ:

ԵՕԹԸ ԳՈՅՆԵՐԸ

Ի սկզբանէ ոչ երկինք կար, ոչ ալ լոյս,
Խաւարին մէջ կը զալարուէր մութն անյոյս,
Ծովս էր աղկաղկ հառաչանքովս իր անհուն,
Եւ ցամաքն ալ չունէր ոչ ձեւ, ոչ ալ գոյն:

Ոյժ մը սակայն, որ միշտ մընաց անծանօթ,
Անհուններէն կ'երկարէր վար ցոլք մ'ազօտ,
Որ շեղքի պէս կը հատանէր տիեզերքն
Ու կը գոցուէր, դարձեալ խաւար, դարձեալ մէզ:

Բայց մինչեւ ե՞րբ պիտի տիրէր տըխրութիւնն,
Ե՞րբ պիտի զար լոյսի զըւարթ հաշտութիւնն.
Ոյժն անծանօթ զայս խորհեցաւ ինք միայն
Եւ իր խորհուրդն ըսկիզբն եղաւ գոյութեան:

Անթուական օր մը սիրոյ պարանով
Իջեցուց կին մը հըրեղէն թեւերով.
Իր ըսպիտակ կուսութեան մէջը մարմինն
Մերկ ճաճանչն էր մեր օրերու արեւին:

Թափառեցաւ հովտէ հովիտ լեռնէ լեռ
Եւ հոն իջաւ որ Հայաստան պիտ' ըսուէր.
Քարայր մ'ընտրեց իր սուրբ մարմսին զըրգարան,
Որ կոչուեցաւ յետոյ գըրախտը մարդկան:

Ցամաքն ամբողջ ոսկի գունտ մ'էր տակաւին
Երբոր մարդիկ ծանօթ չէին գեռ մեղքին.
Բաւ էր որ միտքը կարգ գընէր ու սահման
Կատարեալ էր և ամէն ինչ բընական:

Անչափելի ժամանակով խաւարին
Կինն հըրեղէն ծընաւ առանց երկունքի,
Ճերմակ-Կարմար-Կանաչ-Կալութ Եի Դեղին
Մանուշ-Միրսն եօթը քոյրեր միասին:

Ոչ ոք զիտէ թէ քանի՞ դար, քանի՞ օր
Անոնք սընան անհիւթ լոյսով մայրածոր:
Քարայր ամբողջ եօթը բեկրեկ երանգով
Գոյն կը փոխէր ու կը լեցուէր հըրաշքով:

Մայրիկ, ըսաւ, յանկարծ աղջիկն Ըսպիտակ.
Թո՞ղ ինձ երթամ, տեսնեմ երկնի պարունակ:
Հեղիկ բախեց ոսկի թեւերն աղաւնի,
Երբ գուրս ելաւ լոյս ծագեցաւ աշխարհի:

Ես ալ կ'ուզեմ, ըսաւ կապոյտն հրաշալի,
Հեռու, հեռու բարձըր թըռչիլ աւելի:
Հեղիկ բախեց լազուարթ թեւերն ոսկեման,
Երբ գուրս ելաւ երկինք ու ծով կապուցան:

Քիչ ժամանակ անցած էր դեռ այդ օրէն
Կանանչն երբոր թըռւաւ սիրոյ անձաւէն.
Հեղիկ բախեց զըմրուխտ թեւերն աննըման,
Երբ գուրս ելաւ լեռնէր ձորեր կանանչցան:

Ծիրանի՞ քոյր, ըսաւ Մանուշը փոքրիկ,
Մենք ալ երթանք նոր աշխարհներ գեղեցիկ.
Ու բախեցին թեւերն իրենց բերկութեամբ
Մին արշալոյս և միւսն եղաւ թաւիշ ամպ:

Կարմիրն յայնժամ զերդ միամիտ աղաւնի
Ծափ կը զարնէր որ Դեղին քոյրը պարէր,

Ս. Զենոն, 1935

Ու ծափ զարկին և պարեցին սիրաջէր.
Երբ գուրս ելան, միապալաղ կանանչ էր:

Վարդեր անթիւ և կակաչներ բիւրազգի
Ներկըւեցան արեան գոյնովը սըրտի.
Դաշտերու մէջ թերթեր կապած յասմիկի
Դեղինն եղաւ ոսկեփետուր թիթեռնիկ:

Մայրը մենակ ու սարսափած գորովէն
Գուրս ելաւ իր աղջիկներուն ետեւէն.
Այն ատեն բիւր երանգներու ճաճանչով
Արեւ ծափեց տիեզերքին համօրէն:

Տեսան մարդիկ ու պաշտեցին տենչավառ
Մայր և ծընունդ, գեղեցկութիւն և հանճար.
Լերանց վըրայ կանգնեցին ուխտ ու խորան,
Ու կոչեցին զայն Անահիտ գիշամայր:

Հ. ՎԱՀԱՆ ՅՈՎԱՆՆԵՍՆԵԱՆ

Ս Ա Տ Ա Վ Ա Ն Ե Ր Ա Ը

Աստուած անիծեց զանոնք բոլորն ալ
Եւ իր լուսաշող ապարանքներէն
Գըլորէց գըլուխք՝ ուր տապալ - թաւալ՝
Վըրէժ կը գոռան, և սուր կ'երկարէն:

Հոն կը չնչեն հուր, կ'արտաշնչեն բոց,
Կը ծամեն ոսկոր, ու կ'ըմպէն արիւն.
Ոչ աղօթք ունին և ոչ օրօրոց,
Այլ անէծք ու մահ, աւեր ու վայիւն:

Անոնք զիտեն որ օձերու նըման
Միշտ պէտք է սողալ և լարիկ թակարդ.
Երազանքին մէջ հըմայել Եւան,
Տատասկի փոխել մանիչակն ու վարդ:

Գառնուկի մորթով պէտք է ըլլալ գայլ,
Միրուիլ և յանկարծ կատաղի թափով
Սարսափ տարածել և ուժգին ոռնալ,
Անմեղ հողիներ զահավիժել ծով:

Ալլալ թշնամի ծաղկող սէրերուն,
Եւ ատելութեան փերածել զանոնք,
Ջըմրան ենթարկել՝ բերկալին գարուն,
Ցեսոյ յալթական՝ ծիծաղիլ անհոգ:

1932

Ուր խաղաղութիւն, ուր որ հանգիստ կայ՝
Փողորիկ բերել, շրջել ամէն ինչ.
Եւ աղաւնեակի տեսքով հոգեհմայ
Հանել մահաշոնչ ազուակ կըսինչ:

Ցանդընիլ նոյն իսկ անապատին մէջ
Քաղցած Յիսուսի ճաշակել տալ քար,
Ու լերան վըրայ ծունկի՝ բերել՝ շէջ,
Եւ աշտարակէն գըլորել զայն վար:

Անմեղ կոյսերու սրտէն ներս մտնել՝
Եւ ըսպաննել հոն ամէն անոյշ սէր,
Եւ օր մը՝ պոնիկ՝ ցեխին մէջ տեսնել
Դասոնոքն լըքուած, անտուն և անտէր,

Խուցին մէջ մինակ, իր խաչին առջեւ՝
Անվերջ աղօթող քահանան փորել.
Արարչին և հէք մարդերուն միջեւ
Անսահման ու մութ քանոս ըստեղծել:

Սարսափ տարածել և քանդել անվերջ,
Զընջել ու թաղել հաւատք, յոյս ու սէր.
Եւ յետոյ սուզուիլ, յաղթական ու պերճ,
Մոցը գըլորիքին, և ըսպասել գեռ...

Հ. ՎԱՀԱՆ ՅՈՎԱՆՆԵՍՆԵԱՆ

Հ Ա Յ Ո Ֆ Ռ Ե Վ

Ծընողազուրկ, ստարոպիկ հովտէ հովիտ կը շըրջէի.
Ծառերուն տակ կը նընչէի, կը հըսկէի, կ'արտասուէի.
Եւ ոչ մէկ ձայն գորովալիր իմ անունով զիս կը կանչէր,
Մանուկ մ'էի խիստ տարաբախտ, չէի գիտեր:

Նըկուղերու խաւարին մէջ տաժանագին կ'աշխատէի,
Կը վայլէին ամէն բարիք ինձ տարեկից մինչ ուրիշներ:
Օտար կանանց աչքերուն մէջ ես մայր կ'որոնէի,
Եւ պատանեակ մ'էի գըժբախտ, չէի գիտեր:
Իմ մայրենի լեզուով ինձ սուր ես դարբնեցի, բանակ չունիմ.
Ափերս են լի սերմերու լոյս-հատիկներով, երկիր չունիմ.
Անցեալս է մութ և ապագաս աւելի մութ կ'ելլէ իմ դէմ,
Երիտասարդ մ'եմ տարաբախտ, այժմ այս գիտեմ, այժմ այս գիտեմ:
ՀՐԱԶ ՔԱԶՄԻՆՑ

1936

Ա.ՋՈՐՃ ՊԱՆԹՈՒԽՏԻ

Առողջութիւն տուր ինձ, Տէր իմ, առողջութիւն և օրհնէ զիս.
Ինչ որ կը զգամ թէ կարող եմ իրագործել երկրի վըրայ,
Գլըշով ներոյժ, նըւազներով յուսանորով, հոգեկառոյց,
Սուրով արդար, զինուորելով դատին համար ազատութեան,
Մի մերժեր ինձ, մի մերժեր ինձ. այնուհետեւ վերջ տուր կեանքին,
Բայց զիս ըրէ վայրկենամահ, անյայտացնուր երկրէս իսկոյն.
Մի թողուր որ ըլլամ հիւանդ, մի թողուր որ ըլլամ հիւանդ,
Քանզի գիտես թէ ես որբ եմ, թէ տընանկ եմ, թէ պանդուխտ եմ,
Բերող չունիմ ոչ պուտ մը ջուր, ոչ գեղ և ոչ մըխիթարանք.
Մի թողուր որ իյնամ փողոց, մի թողուր որ օտար աչքեր
Յառին վրաս կարեկցութեամբ, մի թողուր որ բախեմ դըսներ
Ինձ համար փակ. ականչդ անհուն իսոնարչեցուր սըրտիս ձայնին.
Առողջութիւն տուր ինձ, Տէր իմ, առողջութիւն, և օրհնէ զիս:
ՀՐԱԶ ՔԱԶՄԻՆՑ

1936

Ա Գ Ե Զ Ա Վ Ե Վ

Ես քեզի պէս չըծընայ, բայց քեզի պէս կ'ուզեմ մեռնիլ.
Ծընունդս ինչ փոյթ, կ'ուզեմ որ կեանքս ըլլայ բեղուն,
Վըճիտ լոյսի և ջերմութեան ըլլայ աղբիւր,
Լերան ետեւ կամ ծովուն տակ, մայրամուտին,
Երբոր սուզուիմ, մարդոց յուզմանց և արցունքին
Թող ես ըլլամ արժանաւոր, թող իմ մահուամբ
Անոնք ողբան փափուկ սրտով, մըտքով արդար
Բարութիւնն ու գեղեցկութիւնն անհետացող.
Ես քեզի պէս չըծընայ, բայց քեզի պէս կ'ուզեմ մեռնիլ:
ՀՐԱԶ ՔԱԶՄԻՆՑ

1936

Ա Վ Ե Զ Ա Վ Ե Վ

(ՄԱՀԱՒՄԱՆ Ա.Ռ.ԹԻՒ)

Sit tibi terra levis in æternum!

Կը խոնարհիմ շիրմիդ վըրայ, կարօտն հոգւոյս «Ողորմեա»լիդ,
Լուռ է երգըդ... լուռ է՝ վիշտըդ, լուռ է՝ հոգիդ. դ'ւն ալ չըկաս:
Կ'ասլի հանձարդ, ձայնդ է՝ հըզօր գարեր անդին գերեզմանէդ,
Զի Դու խորհուրդն ես հաւատքին՝ նարեկացւոյն սուրբ, կոմիտաս.
Դուն տղբիւրն ես լոյսին՝ ծընած սեւ խաւարէն, բռնութենէն
Որ միտքըդ կոյս՝ խաւարեցուց ... Դու, վեհ երկունքն հայ դարերու
Եղերաբախտ տառապանքին: Արդ կ'աղօթէ կ'ջմիածինն
Քեզի համար, փառքին համար, յաղթանակին Արմէններու
Քեզի համար, փառքին համար, յաղթանակին Արմէններու

Հուկ՝ ինծի - կ'ուզեմ գիտնալ - նվլ Առնջը մեծ՝ տիեզերքին
Մահէդ առաջ գուն խոկացիր թէ քու հոգին կ'ընդելուզուի
Խոնարհ ցեղի մը վսեմ սըրտին ... Անունդ՝ անոր Աըշակոյթին
Անմահութիւնն կ'ոգեկոչէ: Հիմա ըսէ՛, ըսէ՛ ինծի
Այսուհետեւ գարեր յաւերժ նահատակի վառ հաւատքով
Պիտ սաղմուկն կամքը՝ ցեղիս իրաւունքին, նոր ըստեղծման
Դուն՝ որ պոռթկումն ես Աստուծոյ խոր զայրոյթին — ըսէս անխոռվ
«Հայ կըրոնքի, Գեղարուեստի՝ հին օրբանն է Հայաստան ...»:
Հիմա ինծի - կ'ուզեմ գիտնալ - ինչ սիրտ էր այդ՝ որ բարախեց
Հուկ՝ ինծի - կ'ուզեմ գիտնալ - ինչ սիրտ էր այդ՝ որ բարախեց
Ի տես վըշտին ողջ մարդկութեան. տուայտեցաւ անոր համար
Հայ հոգիով, հայ հանձարով, հայ արցունքով ըլլար զոգցես
Տիեզերքի մարգարէն: Հուկ՝ ինչո՞ւ, ինչպէս զիտցար
Ցեղին հեւալ, խոր ներշնչել հին պապերուդ ոգին գողթան
Կտակել փոխան սուզի, ողի և անէծքի, սէր ու ժրպիտ,
Խանդ ու աղօթք, շունչով մողի պիրեկ շըզթայել որբ, պանդուխտ Հայն՝
Խանդ ու աղօթք, շունչով մողի պիրեկ շըզթայել որբ, պանդուխտ Հայն՝
Իր օճախին, իր արօրին, Հայլենիքին՝ հիմա յաւէտ ...
ՀԵՐԱ

Ամէն առառու արեւծագին Արարատի բարձըր լանջին
Ըստուերըդ թող ուրուագծուի գաշտերուն մէջ, ծագէ ի ծագ
Թող մըրմինէ ան՝ «Ովսաննա»: օրհնէ՛ խապառ ցեղին ոգին.
Քալէ՛ մըրմինէ ան՝ մեր հետ ըլլայ մեր հետ ուր ըլլանք...
Քալէ՛ մըր հետ ան՝ հոգիդ մեր մէջ՝ անիւններդ չորս հովերուն
Քալէ՛ Դուն ալ՝ հոգիդ մեր մէջ՝ անիւններդ չորս հովերուն
Զի Պանթէոն ցեղըդ չունի՝ Հանգչէ՛, բայց տուր Դուն դարէ դար
Կայծն հանձարիդ ... մըրմայլ ոգի՝ այս աշխարհի հոգիներուն.
Հայծն հանձարիդ ... մըրմայլ ոգի՝ այս աշխարհի հոգիներուն.
Հայծն հանձարիդ ... մըրմայլ ոգի՝ այս աշխարհի հոգիներուն.
Հայծն հանձարիդ ... մըրմայլ ոգի՝ այս աշխարհի հոգիներուն.

Ցամաք

«Տուայտանքին» էն - (1935)

ԲԱԶՄԱՐԱՐԱ ՅՈՒՆԻՍ - ՍԵՊԱՆՄԵՐ 1937

12